

Հայագիտական իրատարակութիւններ

Դ. Տ. ԿՐՈՊՈՂՅԱՆ, «ՀԱՅ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՄԱՍԱՍԽԻՌՈՒԹԵԱՆ ՊԱՏՄԱԹԻՒԹԻՒՆ», Երևանի Համալսարանի Հրատարակչութիւն, Երևան, 1978, 444 էջ:

Հայ իմաստասիրութեան պատմութեան մէջ ընկերային փիլիսոփայական մարդի ուսումնասուրութեան յատկացուած առաջին լիտ-հատոր հրկասիրութիւնն է Փրաֆ. Դ. Արլուսեանի այս աշխատութիւնը: Հեղինակին հիմնական մտահոգութիւնն է միջնադարեան միսթիք եւ տոկմաթիք կեցեւն, որ կը պարուրէ հեղինակներու աշխարհայինացքը, դուրս բերել եւ ցոյց առաջ իւրաքանչիւրին զերը ընկերային ի-մտասասիրութեան զարգացումի գործին մէջ (էջ 397):

Գիրքը կրնայ նաև ննջաւողը հայթայթել փիլիսոփայական գիտութեանց մարդին մէջ յարաբերաբար նոր ճիւղի մը՝ մարդարանութեան (philosophical antropology): Հակառակ դործին ընկերացանական մտածոգութեան բացայատումին ուղղուած բնոյթին, ընթերցողը անմիջականորէն կը զգայ մարդու բնոյթեան եւ կոցութեան արնջուած ահսութիւններուն զուրքնթաց զոյտութիւնը կեղուոնական նիւթին հետ: Գուցէ այս պարագան (ինչպէս Արլուսեան կը բացարձէ՝ նաև այլ հարցերու կապակցութեամբ), հետեւանք է այն իրուզութեան որ հայ իմաստասիրութեան սկզբնական ձեւաւորումին ուղղ զակի ազդակները եղած են մէկ կողմէ յաւնական գասական մշակոյթը, եւ միւս կողմէ՝ քրիստոնէական վարդապետութիւնը: Երկուքին համար ալ ընկերութեան ըմբռնողութիւնը կը սկսի անհատէն եւ կը կռաւցուի անոր շարջ: Այսինքն՝ մարդը կը կազմէ ընկերային փիլիսոփայութեան մեկնակէտը՝ յաւնական աւանդութեան մէջ, մարդը՝ իրը եւ բանական էտէ, իսկ քրիստոնէութեան (և առհասարակ բոլոր կրօններու) մէջ, մարդը՝ Աստծոյ պատկերին բիւրեղացումովը իր մէջ: Արլուսեան յաձախ կ'ընդլայնէ իր նիւթը՝ տարով խնդրոյ առարկայ հեղինակին կամ զարոցին մարդարանական, բնագանցական, բնադիտական, բարոյակիտական եւ այլ հայեացքները: Սակայն քննարկումի այս ոճը իր կարգ մը առաւելութիւններուն կողքին, երբեմն կ'ունենայ-

անպատեհ ազդեցութիւն՝ կեղրոնական գաղափարին յստակութեան եւ պարզութեան վրայ:

Առաջին գլուխը նուիրուած է հայ իրականութեան մէջ ընկերային իմաստասիրութեան ձեւաւորումին սատարող շորս տարրերուն բացայայտումին: Ասոնք են՝ դիցարանական, հեթանոսական, բուն քրիստոնէական եւ աղանդաւորական տարրերը: Հեղինակը հակիրճ կերպով հոս կ'ամփոփէ այս բոլոր խնդիրները, զորս մանրամասնօրէն պիտի ուսումնասիրէ հետազայ զլուկներուն մէջ, սկսած Եղարու Մաշտոցեան մշակութային զարթօնքէն մինչեւ Ը. դար, կանուխ Փէստալական ըրջանի աւարտը:

Յաջորդ գլուխը կ'ուսումնասիրէ Մաշտոցեան ընկերային իմաստասիրութիւնը: Հեղինակը Եղարը կը նկատէ անկիւնադարձային ժամանակաշրջան մը, որ յայտնի է Փէստալական յարաբերութիւնների ուժեղացմամբ, իր դարն ապրած հելլենիստական կացութածեւի դէմ նրա տարած վերջնական յաղթանակով, հայկական պետականութեան կործանումով, ապատագրական պայքարի ուժեղացմամբ եւ հայ մշակոյթի աննախընթաց զարգացմամբ: Միաժամանակ այդ ըրջանում են հանդէս եկել առաջին հայտառո ինքնառողպ իմաստասիրական մատեանները, որտեղ տարրեր տեսանկիւններից ու տարրեր մակարդակով քննարկւում են ժամանակաշրջանի յուղով խնդիրները, որոնց թւում զգալի տեղ էին զրաւում նաեւ ընկերարանական հարցերը (Էջ 88): Այս պատկերին դիմաց, հեղինակը կը վերլուծէ Մաշտոցի մտածումները, անոր փորձերը՝ զարգացնելու պատմութեան փիլիսոփայութիւն մը, հիմուած հաւատքի եւ բանականութեան անհրաժեշտ միտութեան սկզբունքին վրայ: Կորինի՝ մարզութնութեան շուրջ իրապաշտ կարծիքներու ներկայացումով կը զրազի վերջին մասը:

Երրորդ գլուխը նուիրուած է «չարիքի յաղթահարման բանական անսութեան մշակման փորձերուն, եւ անշուշտ զլիաւորարար կը յենի Եղնիկ Կողբացյիի «Եղդ Աղանդոց»ին վրայ: Եղնիկ, կը գրէ Խրլուպեան, կը փորձէր «մշակել մի այնպիսի քրիստոնէական վարդապետութիւն, որը համապատասխանէր նաեւ ազգային իւրայատուկ պարմանների պահանջներին» (Էջ 118): Եղնիկ կը յաջողի նաեւ բացայայտել ընդհանուր զաղափարական եղբեր՝ բնապաշտական կրօններու, դասական փիլիսոփայութեան եւ աղանդաւորականութեան միջնեւ (Էջ 118): Եղնիկ իր՝ չարիքի մարդակենդրոն, «չ-զոյցացական մեկնարանութեամբ, եւ բազմաթիւ աշխարհիկ ըմբռնումներով ընկերացին յարաբերութեանց շուրջ, կը նկատուի առաջին հայ իմաստասիրը, որ առած է նախաձեռնութիւնը շեղելու կրօնա-ջատապովական յանձնառութիւններէն եւ որդեգրելու իրապաշտ կեցուածքներ: Իր

անձնիշխանութեան տեսակէտներով եւ մերժումովը՝ չարիքի առկայութեան, Եղնիկ կը կենայ «Ծնկերային լաւատեսութեան դիրքերում» (Էջ 139)։ Առաւել կամ նուազ չափով, Ոսկեղարու բոլոր մատենագիրներու մօտ զդալի են յատակ հակումներ դէպի աշխարհիկ մտածելակերպերը։ Դաւիթ Անյաղթով այս երեւոյթները կը վերածուին աշխարհիկ փիլիսոփայութեան մը սկզբնաւորութեան։

«Հայրենասիրութեան եւ ապստամբութեան տեսական հիմնաւորումը» խորագիրն է չորրորդ գլուխին, ուր Փաւստոս Բիւղանդի, Եղիշէի, Ղազար Փարագեցիի, Սերէսոսի, Մովսէս Կաղանկատուցիի եւ Դեւոնդ Պատմիչի Ծնկերային ըմբռումները կը ներկայացուին ամփոփ կերպով։ Հեղինակը արդարօրէն կը հաստատէ թէ ընկերային իրականութեան առարկայական ճանաչումին մեծապէս սատարած են վերոյիշեալ հեղինակներուն փորձերը՝ բացայատելու պատմութեան ընթացքի օրէնքներն ու սկզբունքները (Երեւոյթապէս առանց ժըստելու նախախնամութեան սկզբունքը, սակայն գործնականապէս զանցառելով դայն)։

Իրականութեան փոփոխելութիւնը հաստատելու Խորենացիի ճիգը առարեր կոզմ մըն է՝ իր եւ Ոսկեղարու մտածողներէն շատերու արտակարգօրէն առարկայական ըմբռումներուն։ Հինգերորդ զլուխը կը պարզ Խորենացիի նախաճեռութիւնը՝ պատմութիւնը, եւ առհասարակ Ծնկերային իրականութիւնը բացատրելու «պատճառահետեւանքային» չափանիշերով։ Խորենացի Ծնկերութեան կառոյցն ու յարարերութիւնները «պայմանաւորում է մարդով, նրա կառուցուածքով» (Էջ 263), եւ ժամանակաշրջանին հասկացողութիւնը մարդու չուրջ առ հասարակ կը կրէ այս կարծիքին աղջեցութիւնը։ Խորենացիի պատմութեան փիլիսոփայութիւնը բացատրելու համար, Խրլոպեան պարտաւորուած կը զդալ մանրամասնելու անոր՝ մարդու եւ ընկերութեան կառոյցի ըմբռումները։

Նորպատաստականութիւնը կը նշէ փիլիսոփայութեան պատմութեան ամենին բարդ հանդրուաններէն մէկը։ Անիկան պատոնական-արիստոտելիան խառն աւանդութեան եւ վարդապետական վարդապետութեան աարօրինակ համապրումն է։ Ներքին հակասութիւններով լիցուն, սակայն հետաքրքրական այս ուղղութեան կը պատկանին Դաւիթ Քերական, Դաւիթ Անյաղթ եւ Անանիա Շիրակացի։ Դրախոսուող աշխատասիրութեան վեցերորդ գլուխը գլխաւորաբար կը զրազի Դաւիթ Անյաղթի փիլիսոփայութեան մանրամասն պարզաբանումը։ Տեղ արուած է անոր փիլիսոփայութեան սահմանումին, զոյտարանական, իմացարանական եւ արամարանական զիտութեանց Դաւիթ Անյաղթի կարծիքներուն։ Թերեւս Խրլոպեան համաձայն զանուի այն նկատողութեան թէ Անյաղթի գործը իր ամբող-

ջութեանը մէջ առած, ակաղեմական բնոյթ ունի, եւ անոր մօտ կարելի չէ հանդիպիլ զաղախարներու արտասովոր նորութեանց, կամ՝ նորպղատոնականութեան յատուկ հանդոյցներուն տրուած լուծումներու: Նաեւ՝ Անյաղթի կը պակսին եղնիկի, Խորենացիի եւ Հետազային՝ Շիրակացիի մտածումի համարձակութիւնը, խիզախումները՝ ընդունուած սահմանումներէ անդին: Ինչպէս հեղինակը կը յիշէ, Անյաղթի «Սահմանք իմաստասիրութեաննով, մեկնութիւնով, նաեւ թարգմանութիւններով եւ գործունէութեամբ, շուրջ տասը դարու իմաստասիրական աւանդութիւնն մը կտրուկ եւ մասնազիտական տարագներով մուռք կը դորձէ հայ իմաստասիրութեան պատմութեան մէջ, պաշտօնապէս սկիզբ դնելով աշխարհիկ փիլիսոփայութեան եւ զիտութեանց: Անյաղթի հետեւողական եւ կազմաւորուած անհատականութեամբ շատ իմաստասիրներ չենք ունեցած:

Եօթերորդ գլուխը յատկացուած է հակաֆէոտալական ժողովրդական շարժումներու ընկերային իմաստասիրութեան: Աղանդաւորական շարժումներու (Պաւղիկեան, Մարկէոնական, Թոնդրակեան եւն...) շուրջ ցարք կատարուած ուսումնասիրութիւններու լաւագոյններէն մէկը կարելի է նկատել Խրլորեանի այս փորձը: Առհասարակ գիրքի առաջին գլուխին կողքին, հեղինակի աշխատութեան ամենէն աւելի յաջողած հատուածն է այս մէկը:

Իսկ վերջին գլուխը՝ «Ղեկավարման բարոյական կողմերու վերլուծումն» է, կամ՝ բարոյախօսութեան բանական մօտեցումներու համառօտ բացայատումը Յովհան Մանդակունիի, Յովհան Մայրադուցիի, եւ Յովհան Օձնեցիի գործերուն մէջ:

Հակառակ տեղ տեղ նշմարելի անհարթութեանց, եւ որոշ հեղինակներու հանդէս ցուցարերուած համակրական տրամադրութեան ու խանդավառութեան պատճառով որդեգրուած շափանիշներու փոքր ինչ խախտումին, հայ ընկերային իմաստասիրութեան պատմութեան նուրբուած այս հատորը, գիտական հարուստ փաստարկումներով, տրամարանական ամուր կառույցով ու ներկայացման եղանակով կը վկայէ անոր հեղինակին ունեցած իմաստասիրական դիտութեան մեծ պաշարին, ինչպէս եւ նոր ուղիներէ քալելու անոր յանդուզն նախաձեռնութեան մասին:

Գէորգ Տ. Խրլուկեանի «Հայ Սոցիալական իմաստասիրութեան Պատմութիւն» աշխատասիրութիւնը իր որակական ու քանակական առումով առաջին լուրջ ներդրումն է յիշեալ մարզին մէջ, ու անհամեցալ սկիզբ մը, հայ իմաստասիրական մտքի տարրեր երեսները առաւել ամբողջական ու լայն տրամադրույթ ուսումնասիրելու պահանջմին:

PAUL Z. BEDOUKIAN, «COINAGE OF THE ARTAXIADS OF ARMENIA», Royal Numismatic Society, Special Publication, Number 10, London, 1978, 81 pages + 8 plates.

ՓՈԼ. ԶԱՐԵԿ ՊՏԱԽԻԿԵԱՆ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱԿԱՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» ԴՐԱՄԱԿԱՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, Դրամագիտական Արքայական Ընկերակցութիւն, Մասնաւոր Հրատարակութիւն, թիւ 10, Լուսուն, 1978, 81էջ + 8 տպախտական:

Վերջին առանձինակներուն, հայ ժողովուրդի պատմութեան տարրեր բնագաւառուներուն ընծայուած յատուկ ուշազբութենէն անմասն չմնաց նաև գրամագիտութիւնը, որուն գիտական ուսումնասիրութեան նույիրուած երախտաւորներու շարքին մէջ իր եղակի տեղը ունի Դոկտ. Զ. Պատուկեան: Հայրագիտական ու գրամագիտական հանդէսներու մէջ՝ հայերէն և անդղերէն լեզուներով հրատարակած իր բազմաթիւ յօդուածներուն կողքին, Դոկտ. Զ. Պատուկեան մամուլին յանձնած է նաև կարեւոր թիւով մենագրութիւններ, որոնք միջազդային ճանաշումի արժանացուցած են իրենց հեղինակը: Դոկտ. Զ. Պատուկեանի վերջին հատորը՝ «Հայաստանի Արտաշէսեաններուն Դրամահատութիւնը», արձանագրուած նոր նուաճում մըն է հայ գրամագիտութեան ուսումնասիրութեան մարդին մէջ:

Աշխատասիրութիւնը կը բազկանայ յառաջարանէ, ու դիմաւոր վեց մասերէ: Յառաջարան

Պատմական Հայաստանը կը զտնուի երեք ցամաքամասերու քասուղիին զրայ: Հետեւարար, Հայեր հազիւ կրցան իրենց զոյտութիւնը պահել չնորհիւ իրենց քաջութեան և լեռնային զիրքին: Հայաստան ենթարկուեցաւ անհամար արշաւանքներու, որոնք պատճառ դարձան պատմական բազմաթիւ յուշարձաններու կորուստին և բնաջնէումին:

Աւելին, Համաշխարհային Առաջին Պատերազմին՝ Փոքր Ասիրյ քրիստոնեայ բնակչութեան բնաջնջումէն ևտք՝ Պատմական Հայաստանը դարձան խոսպան վայր մը, և ոչ մէկ պեղում կարելի եղաւ կատարել այնուեղ:

Հայոց պատմութեամբ դրազող արեւմուտքի մտաւորականներու թիւը շատ փոքր է, որովհետեւ քիչ են օտար լեզուով հայոց պատմութեան զիրքերը: Նաև, շատ քիչ մտաւորականներ արտաշէսեաններու դրամահատութիւնը նկատած են որպէս առաջնակարգ պատմական սկզբնապրիւր: Ներկայ հատորը փորձ մը կը հանդիսանայ ոոյն բացը լեցնելու:

Արտաշէսեաններուն եւ տուեալ ժամանակաշրջանի հայ ժողովուրդի պատմութիւնը տրուած է հակիրճ տողերու մէջ, հիմուելով հին եւ արդի ծանօթ պատմարաններու գործերուն վրայ: Այս մասին մէջ խիստ շահեկան է Արտաշէսեան հարստութեան ազգարանական տախտակը, որ ցոյց կու տայ իւրաքանչիւր արքայի գահակալութեան տարբեթւը, առաւել՝ ամփոփ տեղեկութիւններ անոր ազգականական կապերու նկատմամբ:

Արտաշէսեաններուն Դրամահատութիւնը

Այս բաժինը հարկաւ գիրքին զմիաւոր մասն է: Արտաշէսեան դրամները ունին իրենց իւրայատուկ ոճը. յաճախ հայկական խոյրը եւ ապարուշ կը հանդիսանան անհերքելի փաստեր: Այլ խօսքով՝ հոս ցոյց տրուած են այն յատկանշական կէտերը, որոնք բնորոշիչ հանդամանք ունին ըստ տուեալ դրամի մը կամ գահակալի մը: Օրինակ՝ արծիներ, ութ-ճառապայթ աստղ, մակագրութիւններ, եւն.: Նոյնպէս օգտագործուած են պատուանուններ, փակագրութիւններ, եւն.: Կարգ մը պարագաներու բնորոշիչ ազգական կատարուած է հատանուած դրամին վրայ թագաւորին դիմանկարը, կամ՝ կիսանդրին: Հետեւարար, բագամթիւ դրամներ վերագրուած են Արտաշէսեան հարստութեան պատկանող տասնվեց գահականներուն: Կարգ մը գահակալներ թողարկած են թէ արծաթ եւ թէ պղինձ դրամներ, իսկ ուրիշներ՝ մի միայն պղինձ դրամներ:

Արտաշէսեան Դրամներուն Մակագրութիւնները

Իւրաքանչիւր գահակալի վերագրուած են զանազան մակագրութիւններ: Առ հասարակ անոնք կը բաղկանան անձնանուններէ, պատուանուններէ, տիտղոսներէ, ածականներէ եւ ստորոգելիններէ: Անոնց ներկայացուած ձեւը կարեւոր է, այսինքն՝ անոնց տողերուն թիւը, երկրաշափական դիրքը, այսինքն՝ ուղղահայեաց, զուզահեռական, դէպի վեր կամ վար, աջ կամ ձախ ուղղութիւնը: Քիչ պարագաներու՝ կան մակագրութիւններ, որոնք շուրջանակի են, եւ ընթեռնելի են ժամացոյցի սլաքի ուղղութեամբ, եւ կամ՝ հակառակը:

Արտաշէսեան Դրամահատութեան Զափականութիւնը

Դրամներուն կշիռը եւ անոնց մետաղային համեմատական տարրագաղբութիւնը կարեւոր են դրամագիտութեան համար: Արտաշէսեան դրամներուն մեծամասնութիւնը պղինձ է: Արծաթ դրամներուն պարագային՝ անոնք կշառային որոշ դրութեան մը կը հնազանդրին: Իսկ պղինձ եւ անազապղինձ դրամներուն պարագային՝ այս օրէնքը խըստօրէն կիրարկուած չէ, որովհետեւ անոնց մետաղները յարաբերար նուազ արժէքաւոր են: Բազմաթիւ դրամներ՝ թէ՛ արծաթ, եւ թէ՛ պղինձ, եւ անոնց ենթարաժանումները ուսումնասիրել ետք, հեղի-

նակը պատրաստած է ցանկ մը , որ կու տայ իւրաքանչիւրին միշին կշոր : Նաեւ տրուած է կարդ մը արծաթի գրամներու եւ չորեղորդամ-ներու համեմատական առ հարիւր արծաթի քանակը : Այսպիսով կը դիւրանայ տուեալ դրամը որոշ զահակալի մը վերագրելու գործը , եւ միաժամանակ՝ ինքնարերարար կ'որոշուի դրամին ինչ պիտակի տակ զետեղելը :

Ցուցակ (Դրամացուցակ)

Հեղինակը , կարելիութեան սահմաններուն մէջ , ոչ մէկ ջանք խը-նայած է կարեւոր գիտելիքներ հաւաքելու արտաշէսեան դրամներու մասին : Այս նպատակով ան պրոտած եւ գտած է զանազան դրամներ , որոնք կը գտնուին ազգային կամ անհատական հաւաքածոններու մէջ :

Արտաշէսեան իւրաքանչիւր զահակալի դրամներուն մասին ամ-փոփ կերպով տրուած են հարկ եղած գիտելիքները . մակաղբութիւն-ներ , հշիռ , մետաղի զառւթիւն , չափ , փակազրութիւններ , խորհր-դանշաններ , նշաններ եւ դրամին գտնուած վայրը : Եւ այս բոլորը կ'ենթադրեն երկարատեւ ու տքնածան աշխատանք , ինչ որ չէ խնայած հեղինակը ներկայացուող աշխատասիրութիւնը զիտական մակարդա-կի վրայ պահելու համար :

Տախտակներ

Բոս դասական աւանդութեան , գիրքին վերջաւորութեան զետեղ-ուած են ութ տախտակներ , որոնք կը պարունակեն 168 դրամներու նկարներ : Թէ՛ տախտակները եւ թէ՛ անոնց վրայի նկարները թուա-դրուած են , որպէսզի ընթերցողը դիւրութեամբ զտնէ հատորին մէջ մատնանշուած դրամի մը նկարը :

Աշխատասիրութիւնը ունի նաեւ անձնանուններու եւ տեղանուն-ներու ցանկ մը , ինչ որ մեծապէս կը դիւրացնէ հատորին օգտագործու-մը :

Պտուկնեանի ներկայացուող աշխատասիրութիւնը գրուած է ըստ զրամագիտական մեթուններու . չափականութիւն , պատմական արւ-եալներ , վիճակագրական վերլուծում , առարկայական մօտեցում միշտ կիրարկուած են , երբ կարելի է : Պէտք է նշել , որ հակառակ արտա-չէսեան դրամներուն սակաւութեան , հեղինակը յաջողած է հաւաքել րաւականաչափ նիւթ , տեղեկութիւն , առւեալներ եւ գիտելիքներ՝ հը-նարաւոր չափով ամրողջական ուսումնասիրութիւն մը հրապարակ դնելու համար : Ան միշտ խուսափած է մակերեսային եղրակացութիւն-ներէ եւ անտեղի ընդհանրացումներէ : Սոյն հատորը արդիւնքն է յա-րատեւ , խորաթափանց ու տքնածան աշխատանքի :

Պտուկնեան՝ տաղանդաւոր զրամագէտը , որ չուրջ երևուն տարի-ներէ ի վեր կը կատարէ իր հետազոտութիւնները եւ կ'ուսումնասիրէ

Հայկական դրամները, ու հեղինակն է բազմաթիւ աշխատանքներու, անդամ մը եւս բազմահմուտ ու բծախնդիր գիտաշխատողի իր տաղանդը կը դրսեւորէ դրախտառուող այս նոր աշխատասիրութեամբ։ Պէտք է չետել թէ Պտուկեան՝ իր այս վերջին հատորով արտաշէսեան դրամագիտառութիւնը կը հասցնէ միջաղդային ուսումնասիրութեանց մակարդակին։ Դոկտ. Զ. Պտուկեանի «Coinage of the Artaxiads of Armenia» երկասիրութիւնը կու զայ հանդիսանալ միակ դասական հատորը այս նիւթին մասին։ Ան հոյտկապ, կոթողային աշխատանք մըն է։

ԱՍՊԵՏ ՏՕՆԱՎԵՏԵԱՆ

B. NARCIS (Editor), «ARMENIAN ART TREASURES OF JERUSALEM», New York, 1979.

Պ. ՆԱՐԿԻՍ, (Խմբագիր) «ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՈՒԵՍՏԻ ԳԱՆՉԵՐԵՐԸ», Նիւ. Խորf, 1979 :

Հայկական միջնադարեան արուեստը յատկապէս վերջին տարիներուն լայն ճակատով հետազոտութեան կ'ենթարկուի։ տարրեր աղդութեան մասնագէտներ այդ հարցին կը մօտենան որոշակի նպատակիներով ու մտահոգութեամբ՝ պարզել հայկական արուեստի կապը նախառարատական, ուրարտական ժամանակաշրջաններուն, ինչպէս նաև գրացի երկիրներու արուեստներուն հետ։ Ուժանց համար խնդրոյ առարկայ են հայկական միջնադարեան արուեստի թողած կարգ, մը աղդեցութիւնները արեւետնեան աշխարհի միջնադարեան արուեստին վրայ։ Կատարուած ուսումնասիրութիւններն ու հետազոտութիւնները, որոնցմէ քանի մը համը անկասկած կոթողային աշխատաթիւններն են, կու զան ցոյց տարու թէ հայկական արուեստը անրաժան մէկ օգակն է քրիստոնէական աշխարհի արուեստին, հետեւարար՝ քրիստոնեայ աշխարհի արուեստի զարդացման պատմութեան առելի հանգամանօրէն ուսումնասիրութեան մէջ կարեւոր գեր մը ունի հայկական արուեստի համակողմանի ու անաշտու հետազոտութիւններ, ինչպէս նաև մեզի հասած հնագիտական նիւթերու դիտական նկարագրութիւնն ու հրատարակութիւնը։ Արդէն իսկ կարդ մը երկասիրութիւններով աղացուցուած է որ թէ՛ բիւղնդական եւ թէ՛ եւրոպական աշխարհի արուեստներու պատմութեան մէջ՝ կարդ մը մութ կէտերու վրայ լոյս կրնան սփուռէ հայկական միջնադարեան արուեստի պիտական ուսումնասիրութիւնները։

Այժմ՝ Հայկական արուեստավ Հետաքրքրուողներու արամադրութեան ատկ է «Երուսաղէմի Հայկական Արուեստի Գանձերը» շքեղ Հրատարակութիւնը։ Հատորի պատրաստութեան համար աշխատած են ե՛ւ Հայ ե՛ւ սատր մասնագէտներ, բան մը, որ նպաստած է առուելազոյն բարեխողնութեամբ ներկայացնելու հոկայական արժեք Ներկայացնող Երուսաղէմի Հայկական արուեստի դանձերը։ Պունաղարդ այս Հրատարակութիւնը բազկացած է 194 լուսանկարներէ, որոնցմէ 131-ը դունաւոր, պատրաստուած՝ Հոլանտայի մէջ։

Հրատարակութեան սկիզբը Երուսաղէմի Պատրիարք Եղիշէ Արք. Տէրտիւնակի նամակին է, որը ի մէջի այլոց կ'ըսուի. «Հայ ժողովուրդի անկեղծ նուիրումը արուեստի հանդէպ, անոր ճաշակի կատարելութիւնը, լաւագոյն կ'աղացուցուին այս զլուխ զործոցներով»։

Հատորի ներածական խօսքը դրած է Գայիֆորնիոյ համալսարանի Հայագիտական ուսմանց բաժնի գարիչ՝ Փրոփ. Աւետիս Մանձեան։ Ան իր խօսքին մէջ Երուսաղէմի Հայկական զաղթօնախի պատմութիւնը տալու ընթացքին, հանդամնորէն կանգ կ'առնէ նաեւ Երուսաղէմի կատարած մշակութային դերին վրայ։

Փրոփ. Պ. Ներզիս, որ խմբագրած է Հատորը, իր նախարանին մէջ՝ կարծ, բայց ամփոփ կերպով հատորի պատրաստութեան հետ կապուած կարդ մը անհրաժեշտ բացարութիւններ տալէ ետք, իրաւումը կը նշէ. «Զարմանալի է այն իրողութիւնը որ այս հոկայ Հարստութիւններ շատ քիչ բան Հրատարակուած է ցարդ»։ Այսուհետեւ ոն կը ծանօթացնէ Հրատարակութեան մէջ իրենց նոպատը բերած անձերն ու Հիմնարկութիւնները։ Կ'իմանանք որ Երուսաղէմի Պատրիարքութեան միարաններն ու բանակընները մեծ օգնութիւն ցոյց տաւած են։ Կարեւոր օգնութիւն մատուցած են Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անուան Մատենաղարանի տնօրէն՝ Ակադ. Աւոն Խոչիկեան։ Եւ նայն հաստատութեան վոխանորէն Բարզէն Զուգասրբեան։ Իրենց խորհուրդներով ու թելազրութիւններով Հատորի պատրաստութեան օգնած են նաև Փրոփ. Սէր Ներսէսեան, Օր. Փաղիին Պօէլ, Տոքթ. Վ. Ներսէսեան եւ ուրիշներ։

Աղջանելի եւ ուսանելի է տեսնել որ Հայագիտութեան տարրեր բնագաւառներու հետ առնչուուր դէմքեր ու Հիմնարկութիւններ իրենց չինիչ թելազրութիւններով կը նոպատեն Հայագիտական կարեւոր Հրատարակութեան մը պատրաստութեան աշխատանքներուն։ Հատորը առաջին փորձն է Հնարաւորին շափ Համակողմանիօրէն ներկայացնելու Երուսաղէմի Հայկական արուեստի դանձերը, զիտականօրէն առաջին առաջին առաւել կարեւորներուն՝ արուեստի պատմութեան համար ունեցած արժեքը։

Ներկայացուող հատորը, որ վստահարար շատ ջանք ու ճիշտ խլած է հրատարակիչներէն, գժրախտարար զերծ չէ կարգ մը թերութիւններէ, որոնք այնքան ալ հաճելի չեն: Հրատարակութեան մէջ քանի մը տեղ կը նկատուին տպագրական լուրջ վրիսակներ, այսպէս օրինակ, երեք տեղ նկարները դժիգվայր տպուած են, ուստի կարելի չէ կարդալ այնպիսի կարեւոր հրամանագիր մը (Փերման) որ աւանդորէն կը վերագրուի Մուհամմետ մարզարէին (էջ 11):

Նոյն ճակատագրին ենթարկուած է նաև Սալահետտինի հրամանագիրը, որ պետական ճանաչում կը չնորհէ Երուսաղէմի հայոց պատրիարքութեան, ու կը սահմանէ սաղիմահայութեան իրաւունքները:

Մեծ հետաքրքրութեամբ կարելի է դիտել այս ճոխի հրատարակութիւնը, ուր հանգամանօրէն ներկայացուած են հայկական արուեստի բոլոր մարգերը: Բաւական ինսամքով ցուցադրուած եւ նկարագրուած են հայկական հնագոյն խճանկարի սքանչելի նմուշները (Ե. Չար): Բացառիկ բժախնդրութեամբ ներկայացուած է մանրանկարչութիւնը, յատկապէս Կիլիկեան դպրոցի ամենակարկառուն գէմքը՝ Թորոս Ռուսլինը, եւ անոր արժանի յաջորդը՝ Սարդիս Պիծակը, եւ ուրիշներ: Կարեւոր տեղ մը յատկացուած է նաև հնատիպ գիրքերու արուեստին, Քիլիթահիոյ Նշանաւոր ճենապակիրներին, ասեղնագործուած վարագոյրներուն, զգեստներուն, եւայլն: Հատորը մեծ բաւականութիւն կը պատճառէ արուեստասէրին:

ՄԻՆԱՍ ԳՈՃԱՅԵԱՆ

ԽՇՕԽ, «ԳԻՐՎԻ Ի ՎԵՐԱՅ ԲՆՈՒԻԹԵԱՆ», Քննական բնագիրը, քարգմանութիւնը գրաքարից ուստի առաջարանը՝ Ստելլա Վարդանեանի: Հայկական ՍՍՀ ԳԱ Հրատարակչութիւն, Երևան, 1979, 111 էջ:

Երեւանի Մաշտոցի անուան Մատենագարանի ցուցարահի մուտքի աջ ու ձախ ցուցափեղկերուն մէջ ցուցադրուած են Մատենագարանի աշխատակիցներուն շարք մը ուսումնասիրութիւններն ու մենագրութիւնները՝ միջնադարեան արուեստի ու գիտութեան, փիլիսոփայութեան ու պատմութեան վերաբերեալ աշխատութիւններ կամ բնագրերու գիտական հրատարակութիւններ, որոնք կարեւոր լոյս կը սփռեն ոչ միայն Հայ, այլև եւ զրացի երկիրներու պատմութեան մութ ու անհասկանալի որոշ լրջաններուն վրայ: Հայ մատե-

նազրութեան ուսումնասիրութիւնը անհրաժեշտ պայման մըն է՝ միջ-
նադարեան արուեստի ու դրականութեան հետ կապուած կարդ մը
հարցերը աւելի յատակ բնորոշելու, եւ աւելի լայն պատկերացում
կազմելու համար։ Հայկական մատենագրութեան նշանակութիւնը չի
սահմանափակուիր լոկ հայկական միջավայրով։ ան կու զայ նաեւ
լուսարաններու Մերձաւոր Արեւելքի ժողովուրդներու պատմութեան
ու մշակոյթի կարդ մը անհասկնախի մնացած խնդիրները։ Այս իմաս-
տով, Մերուոր Մաշտոցի անուան Մատենագրարանի զիտաշխատողները
անզնահատելի ծառայութիւն կը մատուցանեն։ Ներկայացուող հրա-
տարակութիւնը բազմաթիւ աշխատասիրութիւններէն մէկն է, որ
ծնած է այս զիտական տաճարի կամարներուն տակ։

Գրախօսուող աշխատասիրութիւնը երիտասարդ բժշկուհի
Ստելլա Վարդաննեանի տուաջն փորձը չէ։ Հեղինակը ցարդ իր ունե-
ցած դիտական ելոյթներով զնահատելի նպաստ մը բերած է միջ-
նադարեան հայ բժշկագիտութեան պատմութեան ուսումնասիրու-
թեան։ Ս. Վարդաննեան՝ իր մասնագիտութեան բերումով, ոչ միայն
քաջածանոթ է արդի բժշկագիտութեան, այլև միջնադարեան բժշ-
կագիտութեան, գեղարդոյներու պատրաստութեան եւ զիտական այլ
նրբութիւններու, կապուած՝ միջնադարեան բժշկագիտութեան պատ-
մութեան։

«Փիրք ի Վերայ Բնութեան» բնագրին ասորի հեղինակը ապրած
է Կիլիկիոյ Սիս մայրաքաղաքին մէջ։ Անոր մասին կան շատ քիչ տե-
ղեկութիւններ, որոնք հակասական են։ այսուամենայնիւ, կարդ մը
փաստերու լոյրին տակ Ս. Վարդաննեան հաւանական կը գտնէ որ Իշոխ
ապրած է Կիլիկիոյ մէջ, և 1243-1244 թթ.ուն՝ Սիսի մէջ կառուցանել
առւած ասորական եկեղեցի մը։ Հաւանական է նաեւ որ Վարդան-
Արեւելքցի հետ ան թարգմանած է Միքայէլ Ասորիի «Ժամանակա-
դրութիւնը»։ Ասորի բժիշկ Իշոխ, ինչպէս կը նկատէ Ս. Վարդան-
նեան, «Փիրք ի Վերայ Բնութեան»ը հաւանարար զրած է հայերէն, որ
անսովոր երեւոյթ մը չէր Կիլիկիան Հայաստանի մէջ, քանի որ «Կողք-
կողքի ապրում եւ աշխատում էին հայ, ասորի, արար, յոյն, ինչպէս
նաեւ երոպական ազգութիւններին պատկանող քաղաքական-եկեղե-
ցական գործիչներ, զրողներ ու զիտականներ» (էջ 57)։ Բնագիտա-
կան բնոյթի այս աշխատութեան ասորերէն շարադրանքը յայտ-
նարերուած չէ, այնպէս որ հայերէն օրինակը կը մնայ միակ բնագի-
րը՝ ծանօթանալու միջնադարեան բժշկագիտութեան այս սկզբնադ-
րիւրին։

Այսպիսով, Ս. Վարդաննեան հրատարակելով սոյն աշխատու-
թեան զիտական բնագիրը, անդնահատելի ծառայութիւն մը մատու-

ցած կ'ըլլայ համաշխարհային բժշկագիտութեան պատմութեան ուսումնասիրութեան :

Աշխատասիրութեան ներածական բաժնին մէջ Ս. Վարդանեան անհրաժեշտ տեղեկութիւններով և մեկնարանութիւններով կը ներկայացնէ Իչօխիք «Գիրք ի Վերայ Բնութեան» բնագիտական աշխատութեան ևոլյ «Հիմնական թեմատիկ մասներ» : Այս հատուածներուն մէջ՝ դիտահամեմատական եղանակով, ամէն մէկ թեմատիկ մասի սրուայտած միտքերը ան կը համեմատէ թէ՛ Իչօխիք ժամանակաշրջանի, և թէ՛ անոր նախորդներու արձանագրած զիտական նուաճումներուն հետ : Օրինակ, Ս. Վարդանեան ցոյց տալէ ետք իշխափ ներդրումը սազդնարանութեան մէջ, համարձակօրէն կը յայտարարէ . . . Եթէ պաղի սեռի և նրա հիւսուած քնների զոյցացման հարցում Իշխափ շեշտում է այս չորս տարրերի գերը (իմա՝ հոգ, ջուր, կրակ, և ոչ, Մ. Գ.), ապա սաղմի զարգացումը նկարագրելին հեռանում է սիսոլաստիկ տոկմանների նեղ կազապարներից, իրեն զրսեւողի իրրեւ ինքնուրոյն մտածող զիտանական » (Էջ 68) : Ս. Վարդանեան սակայն ցոյց կու տայ նաեւ միջնազարու այս զիտանական րժիշկի սահմանափակումները : Այսպէս, եթէ Շիրակացին եօթերորդ զարուն չէր վարաներ յայտարարելու թէ երկրագունդը կլոր է, ապա՝ Շիրակացին վկա գար ետք տպրած Իշխափ «խուսափում է խօսել երկրի զնդանութեան մասին, քանի որ քրիստոնէական եկեղեցու հայրեւ չէին ընդունում զեռեւս Արիստոտելից եկող հայեացքը» (Էջ 60) :

«Գիրք ի Վերայ Բնութեան» աշխատութիւնը, զոր մեծ խնամքով ու զիտական բարեխզմութեամբ պատրաստած է Ս. Վարդանեան, ունի նաև զիտական բնագրի սուսերէն թարգմանութիւն և ներածական : Հատորի վերջաւորութեան զետեղուած է նաեւ անդիքէն ամփոփում մը :

ՄԻՆԱՍ ԳՈՃԱՑԵԱՆ

ԶԱՅԻՆ ՄԱՐՐԼԵԱՆ, «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՄԱՍԻՆ», Հրատարակութիւն Թէ՛քեամբ Մշակութային Միութեան, Պէյրուր, 1978, 286 էջ :

Զաւէն Մուրզեանի այս հատորը Հայկական Հարցը չ'արձարձեր իր ընդհանրութեանը մէջ, այլ՝ անոր տարնչուուղ երեք մտանակի երեւոյթները միայն : Հեղինակը իր «Երկու Խոսքնին մէջ կը կատուէ այս անհրաժեշտ ճշգումը :

Առաջին բաժինը՝ «Կարս Արտահանի Հարցը Թուրք-Առլես Յարարերութեանց լոյսին տակ (1939-1977)», առանձին ուսումնասիրութեան ուսումնասիրութեան ուսումնասիրութեան ուսումնասիրութեան :

բառթիւն մըն է, ուր քննարկուած է Հայկական Հարցի այս նորագոյն երևությունը։ Արդէս աղբիւր օդտակործուած են բրիտանական արտաքին նախարարութեան արխիմեները, նաև Հայերէնով, թրքերէնով և արեւմըսեան լիզուներով լոյս տեսած զիրքեր ու յօդուածներ։ Հեղինակը վստահորէն անդրադարձած է այս անհաւասարակչիու մօտեցումի թերութեան՝ օդտակործուածը միայն մէկ պետութեան արխիմեներուն։ Դիւրին է մատնանշել որ պատմական ուսումնասիրութիւն մը պէտք է քննութեան ննիմարիէ քանի մը պիտաւթեանց արխիմեները, այս պարագային նաև թրքական և սովորական, սակայն իրատես և արդար ըլլարու համար, անհրաժեշտ է ի ժամկ ունենալ արտասահմանի հայ զիտաշխատողին գործնական զժուարւթիւնները — արտօնութիւն ձևուր բների սերտելու լիշեալ պիտութեանց արխիմեները։ Այսուհանդերձ, կը կարծենք որ նիւթին քննարկուածը պիտի ըլլար շատ աւելի ամբողջական և էֆենաւոր, ևթէ հեղինակը օդտակործած ըլլար Միացեալ նահանդներու արտաքին նախարարութեան արխիմեները, սրոնք արամազրելի են պրպատղին։ Միացեալ նահանդները, մանաւանդ Համաշխարհային Բ. Պատերազմէն ետք, շատ կարեւոր գերի խաղաց Կարս-Արտահանի հարցին մէջ։ Կը կարծենք որ առանց զէթ անսնց քննարկումին՝ հարցը իր ամբողջութեանը մէջ չի ներկայանար պատմութեան առջեւ։

Երկրորդական ազգիւրներու պարագային, ինչպէս յիշուեցաւ, հեղինակը օդտակործած է Հայերէնով լոյս տեսած հայատանեան թէ արտասահմանեան զիրքերու և յօդուածներու կողքին՝ թրքերէն որոշ հրատարակութիւններ։ Թրքերէն յօդուածներուն կարեւոր մասը թարգմանարար կամ քաղուածարար հրատարակուած է Հայ մամուլին մէջ։

Քննարկուած հարցը ներկայացուած է իր ժամանակագրական բարգ հոլովոյթով։ Ան սերտօրէն կազուած էր, և կը շարունակէ մօտէն առընչուած մնալ, ոչ միայն Սովետ։ Միութեան և Թուրքիոյ արտաքին քաղաքականութեանց, այլ նաև միջազգային քաղաքական իրազարծութեանց և զիւանազիտական յարարէրութեանց յարափոփութ փուլի բույնուն։ Համաշխարհային Բ. Պատերազմի աւարտին, Սովետ։ Միութիւնը Կարս-Արտահանի հարցը նախ կը ներկայացնէ որպէս Հայկական հոգային պահանջ. իսկ զօրացնելու համար այս թեղը՝ սիմբոլի հայշատ գաղութիւններուն մէջ կը կազմակերպուի ներդադթ զէտի Սովետական Հայաստան։

Ապա հրապարակ կը նետուի վրացական «օրինաւոր պահանջը»։ Նախազէն, ինչպէս տնկին զիտել կու տայ հեղինակը, «Հարցին վրացական մասը սովետաներուն կողմէ անցողակիօրէն նշուած էր» (էջ 65)։ Թէ սովետաները ինչո՞ւ վրացական թեղը առաջ քչած էին նիւ-

թի քննարկման ընթացքին՝ յայտնի չի դառնար : Միւս կողմէ՝ Արեւմբանան պետութեանց գիրքը սկիզբէն իսկ հայոց համար նպաստաւոր չէր : Միջազգային քաղաքական կացութեան փոփոխութեան հետ՝ Բրիտանիա և Միացեալ Նահանգներ յստակօրէն կ'որդեզրեն Թուրքիոյ պաշտպանի կեցուածք, մանաւանդ երբ կը սկսի պաղպատերազմէի և Թրումընեան վարդապետութեան շրջանը : Ապա, Սովետ Միութիւն, «յանուն բարի դրացիական յարաբերութիւնների պահպանման», 1935 թ.-ի Մայիսի 30-ին, կը հրաժարի Թուրքիոյ նկատմամբ հողային ամէն պահանձէ : Այնուհետեւ, Կարս-Արտահանի հարցը, գէթ միջազգային դիւնապիտութեան համար, կը դառնայ արխիւային նիւթ :

Հեղինակը աւելի շատ սեւուումի տակ տուած է նիւթին պատմական տուեալներն ու գէպիքերը, քան` ծանրացած անոր զվարաւոր փուլերուն վերլուծման : Իր վերլուծումները, որոնք կը նպաստեն հարցին պարզաբանման, ընդհանրապէս արագ են և հապճեպ : Նիւթը նոր է եւ այժմէական, եւ հետեւարար աւելի գժուար է զայն քննութեան ենթարկել :

Հասորին երկրորդ նիւթը՝ «Ներքին Հողերու Հարցը», նոյնպէս այժմէական է, եւ ցարդ անլոյծ մնացած խնդիր մը : Հասկնալիօրէն օգտագործուած ազբիւնները՝ յօդուած, զիրք, թէ փաստաթուղթերու հաւաքածոյ, ընդհանրապէս հայկական են : Ռուսական և սովետական արիթիւններու բացակայութիւնը առաջին ակնարկով թերեւս նկատելի չէ : անոնց քննութիւնը շատ բան պիտի աւելցնէր ուսումնակարութեան բովանդակութեան, եւ անոր որակին : Բրիտանական սահմանափակ թիւով արխիւնները անշուշտ կը նպաստեն նիւթին, սակայն ոչ բաւարար են, ոչ ալ այնքան կենսական, որքան` սովետականները :

Այս բաժինին մէջ ներկայացուած են Ղարաբաղի եւ Նախիջևանի հարցերը՝ նախասովետական թէ սովետական շրջաններուն մէջ : Հեղինակը ներկայացնելէ ետք հայապատական երկու հողամասերուն վերջին 60-65 տարիներու քաղաքական հոլովոյթները, «Քաղաքական Տեսութիւն» ենթարամնին մէջ կը քննէ Սովետ Միութեան սահմանադրութեան տրամադրութիւնները, երկրէն ներս ցարդ տեղի ունեցած հողային փոփոխութեանց նախընթացները եւ «փան-թուրքիզմի վտանգը» : Այս կ'արծարծէ «ինքնորոշման իրաւունքը», եւ զիրք կը ճշգէ տիրող կացութեան («սթաթիւս քօ») պահպանման դէմ : Այս բաժինին մէջ հեղինակը յստակ կերպով իր տեսակար կը պաշտպանէ :

«Ներքին հողերու հարց» մասին ցարդ գրուած բազմաթիւ յօդուածներուն մէջ Զ. Մորրենի ուսումնասիրութիւնը ամենէն ամրոջականն ու այժմէականն է :

Երրորդ բաժինը կ'ընդգրկէ այլ նիւթ մը . «Թուրքիոյ Քիւրտերը և Հայկական Հարցը» : Արագ ակնարկէ մը ետք քիւրտերու պատմութեան վրայ, հեղինակը կ'անդրադառնայ հայ-քրտական յարաբերութեանց փուլերուն, քրտական զանազան ապստամբութեանց, քիւրտերու ներկայ կացութեան, ու հայ եւ քիւրտ ժողովուրդներու տպագայ հեռանկարներուն : Հեղինակին համար հոս պատմական տուեալները ատազձ են վերըուծելու համար հայ-քրտական կապերու հին թէ նոր այլազան երեսները : Մորըլեան չի վարանիր շեշտակի տեսակէտներ եւ կարծիքներ յայտնելէ (Էջ 263) : Ուսումնասիրութեան վերջին երեք-չորս էջները կարծէք հրաւէր կ'ուղղեն երկու ժողովուրդներուն՝ իրարհասկացողութեան եւ համագործակցութեան :

**

Կարս-Արտահանի հարցը ամենէն կնճռուտ խորքով եւ ամենէն լայն տարսողութեամբ նիւթին է, ուր հեղինակը չնորհիւ իր պրատումներուն յաջողած է խնդրին այլազան ծալքերուն վրայ լոյր սփուրլ : Մնացեալ երկու բաժինները թէւ մասնաւոր նորութիւններ երեւան չեն բերեր, սակայն կը լուսարաննեն եւ ամբողջական կերպով կը ներկայացնեն նիւթերը :

Գրախօսուող հասորին մէջ մէկտեղուած երեք ուսումնասիրութիւնները թէւ երեւութապէս անջատ նիւթեր կը շօշափեն, իրենց խորքին մէջ սակայն անկապ չեն : Երեք նիւթերն ալ կը վերաբերին հայ ժողովուրդի նորադոյն պատմութեան՝ ընդհանրապէս, եւ հայ-կական հարցին՝ մասնաւորապէս : Մորըլեան այս զործով կրկնակի նպաստ կը բերէ նախ հայ ժողովուրդի պատմութեան, ապա՝ անոր քաղաքական դատին պաշտպանութեան :

ՑԱԿՈԲ ՊԱՐՍՈՒՄԵԱՆ

ՄԱՐԻԱ ՃԼԾՔԼՊԱՐՆ (ԵԱԳՈՎՈՒՐՆ), «ՕՐԱԿՐՈՒԹԻՒՆ 1907-1919 ԽԱՅԲԵՐԴ», Դամիերէն ձեռագիր բնագրէն քարգմանեցին Ներսէս Եպոս. Բախտիկեան [եւ] Միհրան Սիմոնեան, Անքիլիս, 1979 (Ներածական՝ էջ է-լԱ, Բնագրի հայերէն քարգմանուրիմ՝ էջ 1-380 + Դամիերէն ձեռագիր բնագրի լուսապատճեն՝ էջ 1-963) :

Պատկարելի եւ հաստափոր հասոր մը՝ Մարիա ՃԼԾՔԸՊԱՐՆի «Օրագրութիւն»ը ոչ առաջինն է իր տեսակին մէջ, ոչ ալ զուցէ պիտի ըլլայ վերջինը : 1916 թ.ին՝ Եռհաննէս Լևիսիսուի «Գաղտնի տեղեկագիր»էն, դեսպան Հէնրի Մորկնեթոյի յուշերէն, Հենրի Պարպիի ականատեսի վկայութիւններէն ետք բազմաթիւ ուրիշներ զրեցին ու հրա-

տարակեցին իրենց անձնական վկայութիւնները Հայկական Տասնչինդի անցքերուն մտարին: Օսմանեան Կայորութեան սահմաններուն մէջ աշխատող եւ այսօր իրենց անունով հրատարակիւած յուշադրութիւններու որպէս հեղինակ հանօթ միսիոնարներէն կարելի է յիշել անունները կրինին, Նափին, Բաբրին, Շերբատին եւ տասնեակ ուրիշներու: Անոնց գործերուն վրան կարէլի է տակաւին աւելցնել վկայութիւնները ֆայէզ կը-Ղոսէյնի, Մարթին Նիկոլաևի Արմեն Վակիների: Վերջապէս՝ պէտք չէ մռոնալ վերջին տասնամեակի ընթացքին լոյսին րերուած դործերը Փափս Քառնցիերի, Հ. Աւ., Կալաջըրի, Սթենլի կ. Քէրի, եւ վերահրատարակուած յուշադրութիւնը Հայր Խաչագ կրմելիի:

Այս անուններուն վրայ եկաւ աւելնալու նաև անունը դանիացի միսիոնարունի Մարիս Ճէյքրութինի, որ, Վեհափառ Խորին Ան-ի իսկ բառերով՝ «Մարմնացեալ Խոճի արդ Ներկայացուցիչներէն մէկն է, որ ամրութ վաթուուն տարիներ, իբ երիտասարդական չէն ու կենունակ տարիքին սկսնալ, անտեսնելով ամէն հաճոյք ու վայելք եւ արհամարելով ամէն վտանգ, հետեւեցաւ Մեծ Վարդապետին, Ծիսու Քրիստոսի պատգամին, եւ այցի եկաւ բազմաչարչար հայ ժողովուրդին, — անոր իրաւագուրք զտաւիններուն, մերկին ու անօթիին, հիւանդին ու վիրաւորին, որրին ու որրուհիին, այրիին ու ծերունիին եւ մեծադպոյն համոյշին ու երջանկութիւնը զտաւ զանոնք սփոփելու եւ միսիթարելու, զանոնք զպաւապարելու եւ խնամելու զերազանցօրէն նուիրական եւ մարդասիրական դործին մէջ»:

«Օքազրութիւններ ընթերցումէն ի յայտ կու զայ, որ Ճէյքրութին չէր մտադրած հրատարակութեան համար պահել օրադրութիւն մը: Միսիոնարուհին գործը ցոյց կու ատայ, որ ինք զրեց յաճախ ինքովինքին համար ու երեմն նաև՝ դանիացի ժողովուրդին, եւ մանաւանդ զանուհիններուն համար, ինչպէս որ զրեց պարզուելու համար իր առօրեան առցողութ յուղումներէն, խոռվինքներէն եւ փոթորկումներէն: աւելին՝ «Օքազրութիւնը ցոյց կու ատայ որ օրենու վազքին մէջ այս զանուհին հասաւ ցըջանի մը՝ երբ որոշեց ալ ձեռք չառնել իբ տեսրակը եւ մոռնալ այն՝ ինչ որ կը պատկանէր անցեալին:»

«Օքազրութիւնը կ'ընդգրկէ 7 Սեպտեմբերի, 1907 թ. էն 6 Օգոստոսի, 1919 թ. ի միջնւ ինկած ժամանակաշրջանին հետ առընչուող գէպիերը, որսնք կը տարածուին Խարբերդի, Մալաթիոյ, Սերտամիոյ եւ անոնց անմիջապէս քովիկը զանուող վայրերու մէջ: Այդ վայրերէն յականէ անուանէ կը յիշուին Մեզիրէն, Հետսէյնիկը, Մօրենիկը, Խոյ-լուն կամ Խոյլազեղը (Թէկատին), Քեսրիկը կամ Կայսրիկը, Գեղվանքը, Կէոլճիւքը, Քեղին Խանը, Բերին, եւ ուրիշներ:»

Բազմաթիւ են անոնք, որոնք կը տազանցնեն «Օքազրութիւններ» էջերէն: Անոնք Եփրամ Գէլէճի զասախօսներն են, Խարբերդի, Մար-

թիոյ, Մեղիբէի և չրջակայ այլ վայրերու աւետարանական համայնքի պատկանող մատարականներ, կրօնականներ, ազատ ասպարէղի ժարդեր կամ պարզ հայեր, նաև՝ կրօնական առաքելութեան քոյլերն ու կրօնականները, պետական իշխանաւորները, թուրք համայնքին ներկայացուցիչները, և հայ, թուրք, քիւրտ հիւանդներն ու հայ որդեւայրեններն ու որրուկները։ Ամբողջական գարձնելու համար այս մատեանին բովանդակութիւնը, անհրաժեշտ է տակաւին նշել անկէ ներս առկայութիւնը Հայկական Տասնհինդին առօրեան մանրամատոնդ դէպքերուն։ Եւ ի վերայ այսոր ամենայնի՛ քրիստոնէութեան և անոր խորունիկ հաւատքին, աստուածապաշտութեան և մարդասիրութեան անսահման գրսեւորումին, և մէկ մասին՝ ճակատագրապալաշտութեան։

Ճէյքքապուն կու տայ ոչ թէ լոկ իր տեսածները, կ'արձանագրէ՛ ոչ միայն իր լսածները՝ իր պարտականութեան և առաքելութեան ընթացքին իրեն հասած, այլ անսոնց հետ նաև իր տեսակցութիւնները Խարբերդի, Մեղիբէի, և չրջակայքի թուրք իշխանաւորներուն, զինուորական գհկափառներուն և նոյնիսկ հայոց ջարդերը իրագործելու սահմանուած սճրութործներուն հետ։ Ահա թէ ինչու համար այսօր իր «Օրագրութիւններ» կը զգենու վաւերագրային զօրութիւն։

Ճէյքքապուն իր օրագրութիւնը կը սկսի Տանիմարքայի մէջ, և առայդին գրանցումն անոր կու գայ Քոփինհակէն, ահա թէ ինչու համար «Օրագրութիւններին մէջ կարելի է հանդիպիլ բազմաթիւ հատուածներու, որոնք հազիւ թէ կ'աղերսուին Հայկական Տասնհինդին հետ։ Ճէյքքապուն անսահման նուիրարերում մը ունի հայութեան հանդէպ այն բոլոր հատուածներուն մէջ, որոնք կը խօսին Հայուն գողգոթայէն, անոր առանց անք առաջանակէն և արիւնումէն։ Մարդկային էակին հանդէպ անսահման սէր ու գորգուրանք ունեցող այս կինը սակայն, զըսպուած ատելութեամբ մըն է որ կը զրէ իր տողերը, երբ կը խօսի ջարդարարին մասին։ Դէպքերու գրանցումին մէջ մէրթ կը բորբոքի մարդու և հաւատացեալ քրիստոնեայի արիւնն իր երակներէն ներս, յըստակ կը զառնայ հրայրքը ներքին խոռովին, սակայն քրիստոնէական վարդապետութեան կշիռը կու գայ զրուանի ներքեւ զնելու ամէն ինչ։ Նոյն ատեն անիկա կը զիմէ Երկնաւորին եւ ոյժ կը խնդրէ անկէ դիմանալ կարենալու համար այս մարտիրոսութեան։ Մերթ կը փորձէ վերլուծել ու ատարակել պատահարները կամ տեսակցութիւններ իշխանաւորներու հետ՝ սակայն չի հասնի վերջնական եղայանգումներու։ Ամբողջ զործին մէջ լոկ մէկ անդ ճէյքքապուն կ'եղակացնէ, թէ՛ կամաց կամաց շատ յատակ եղաւ թէ ի՞նչ էր թուրքերուն նախակը։ Շատ պարզ էր։ Բնաջնջել հայ ազգը, շատ ծանր չարչարանքներով՝ որքան որ կրնային՝ ջարդել։ Բայց անմիջապէս ետք կու դայ

աւելցնելու, թէ «մենք միայն կրնանք աղօթել եւ խնդրել Աստուծմէ որպէսզի զօրացնէ զանոնք իրենց չարչարանքներուն մէջ եւ պահէ զանոնք հաւատացեալ մինեւ վերջը...» :

Մարիա ձէյքը պարնի «Օրագրութիւնը» այժմ կու դայ իր տեղը գրաւելու իրմէ առաջ հրատարակուած բազմաթիւ այն զործերուն քով, որոնց բովանդակութեան ճշմարտութիւնը այժմ կը փորձէ ուրանալ թուրքը՝ որպէս իշխանութիւն եւ հաւաքականութիւն։ Թրքական այս ուրացումին տրուած շառաչուն ապտակ մըն է հրատարակութիւնը այս զործին, որուն եթէ օր մը կատարուի ամբողջական եւ կատարեալ մէկ թարգմանութիւնը՝ մէծ ծառայութիւն մը մատուցուած պիտի ըլլայ Հայուն վերջին շրջանի պատմութեան լուսարանումին։

Թարգմանիչները նոյն կողքին տակ հրատարակած են նաև դանիելի բնագիրը՝ շատ հաւանաբար այն յոյսով, որ օր մը՝ դանիելի բնին լաւապէս տիրապետուած մէկը կը ձեռնարկէ նոր թարգմանութեանը այ զործին, որովհետեւ՝ ինչպէս կը զրէ Ներսէս Եպոս։ Բախտիկեան՝ «Բարեբախտարար Ճիշէլլի մեր բարեկամներէն, դանիերէնի ծանօթ, Թոշնոց Բոյնի նախկին աշակերտներէն», Պրն. Միհրան Սիմոնեան, յօժարեցաւ միասին կատարել թարգմանութիւնը։ Փորձեցինք քանի մը էջ։ Փորձը բաւականին յանող զտանք։ Շարունակեցինք։ Մեր թարգմանութիւնը եղաւ ազատ քարգմանութիւն։

Սրբանքը յոյս կը յայտնէ որ օր մը՝ «Երբ բնագիրը այլ լեզուով մըն ալ թարգմանուի, այն ժամանակ կ'ունենանք բառացի քարգմանութիւնը»։

Անշուշտ որ բազմալի էր ունենալ բառացի եւ հարազատ մէկ թարգմանութիւնը գործին։ Սրբազն հայրը ուրախ է կորուստէ փրկած ըլլալուն համար ձեռագիրը։ Սակայն նախընտրելի պիտի ըլլար որ հսկայածախս այս հրատարակութիւնը ներկայացնէր հարազատ թարգմանութիւնը այն զործին, որ իր անփոխարինելի տեղը պիտի ունենայ Հայկական Տասնհինգի լուսարանումին եւ ամբողջական ընկալումին ծառայոլ զործերու շարքին։ Ըսինք՝ պիտի ըլլար նախընտրելի, որովհետեւ կը հաւատանք որ այսպիսի զործ մը՝ ինչպիսին է Մարիա ձէյքը պարնի օրագիրը՝ պիտի հրատարակուի լոկ մէկ անդամ, եւ զժուարթէ անոր առաջին տպագրութենէն ևտք որևէ մէկը մտածէ անոր երկրորդ եւ այս անդամ բառացի թարգմանութեամբ հրատարակութեան մասին։

Հիմա որ լոյսին տրուած է «Օրագրութիւնը», արդար է որ անոր սփոռած լոյսին տակ վերատեսութեան ենթարկուի Խարբերի ու Մեղիքի ոչ միայն քաղաքներուն, այլ անոնց ամբողջ շրջակայքին վերջին տասնամեւակներու պատմութիւնը։

ՄԵՍՐՈՊ ԵՊՈ. ԱՇՃԵՂԱՆ (ԽՄԲԱԳԻՐ), «ԴԻՒԱՆՆ ՄԵՍՐՈՊ Դ. ԹԱՂ-
ԻԱԴԻԵԼՆ» , Նոր Զուղա [Պէյրուր, տպ. Ալբաֆիրս] 1979, |թ+654
էջ :

ՄԵսրոպ Թաղիազեանի գրական ժառանգութիւնը եղած է հարուստ
և բազմակողմանի : Որպէս բանաստեղծ՝ վիպասան, պատմաբան,
հրապարակագիր-խմբագիր, դաստիարակ-մանկավարժ եւ թարգմա-
նիչ՝ ան հանդիսացած է 19-րդ դարու Ա. Կէսի մշակութային կարկա-
ռուն դէմքերէն մէկը, որուն գործունէութիւնը ծաւալած է յատկա-
պէս Հնդկաստանի ու Պարսկաստանի հայկական գաղութներուն մէջ :
Ժամանակակից՝ Խաչատուր Աբովյանի եւ Միքայէլ Նալբանդեանի,
և անոնց նման նույիրեալ մը հայ ժողովուրդի ազգային զարթօնքի
շարժումնի, Մ. Թաղիազեան դժբախտարար իր ժամանակին չէ արժա-
նացած ընդհանուր հետաքրքրութեան եւ ուշադրութեան, որոնց ար-
ժանացած են սառցին երկուքը :

Վերջին տասնամեակներուն, Հայրենի բանասէրներուն եւ գրա-
կանադէտներուն մօտ մէծ հետաքրքրութիւն արթնցած է Մեսրոպ Թա-
ղիազեանի կեանքին ու գրական-մշակութային գործունէութեան
չուրջ : Լոյս ընծայուած են քանի մը արժէքաւոր ուսումնասիրութիւն-
ներ, ինչպէս նաև անոր գեղարուեստական երկերն ու հրապարակագ-
րական գործերը համազրող հատորներ : Առանձնապէս ուշադրութեան
արժանի են «Թաղիազեանազէտ» Ռուզան Նանուեանի՝ Մ. Թաղիազ-
եանի նույիրուած մենագրութիւնը (Երեւան, 1947), ինչպէս նաև իր
կողմէ խմբագրուած Թաղիազեանի «Գեղարուեստական Երկեր»ը (Ե-
րեւան, 1965) եւ «Ուղեգրութիւններ», Յօդուածներ, Նամակներ,
Վաւերագրեր» (Երեւան, 1975) հատորը : Թաղիազեանազիտութեան
համար ուշագրաւ ներգրուած են Զ. Միքարելեանի «Մեսրոպ Թաղ-
իազեան» (Երեւան, 1971) մենագրութիւնը, ինչպէս նաև Մ. Սանթ-
րուեանի ու Գ. Գրիգորեանի կողմէ Մեսրոպ Թաղիազեանի նույիրուած
ուսումնասիրութիւնները :

Վերջին տարիներուն ծաւալած այս լայն հետաքրքրութեան հետ
միատեղ, կը չեշտուէր այն մտահոգութիւնը թէ՝ Մեսրոպ Թաղիազ-
եանի գրական ժառանգութեան կարեւոր մէկ մասը կորսուած է, եւ
կամ՝ անդտանելի :

Սակայն, չնորդչիւ Մեսրոպ Եպս . Աշճեանի շուրջ տասը տարուան
սպազմումներուն, բազգատական ուսումնասիրութիւններուն եւ խըմ-
րագրական աշխատանքներուն, փոշիներուն մէջին ի լոյս աշխարհ կը
բերուին Մեսրոպ Թաղիազեանի գրական ժառանգութեան անտիպ
նիւթեր, զորս համախմբուած են ստուարածաւալ եւ գեղատիպ հատո-
րի մը մէջ, որ կը կրէ «Դիւան Մեսրոպ Դ. Թաղիազեան» խորագիրը,

Եւ կ'ընդդրկէ «Անտիպա Օրագրութիւններ», Երկեր եւ Քերթուածներ, Վաւերագրեր, Նամակներ»։ «Դիւանշին մէջ տեղ գտած անտիպ նիւթերուն կարեւորագոյն մասին փրկութիւնը կը պարտինք Յովհաննէս Քահանայ Մկրեանի, որ պատանի տարիքին սկսեալ, Հեռաւոր Պարտիզակչն՝ բացառիկ հետաքրքրութիւն կը ցուցաբերէ Թաղիադեանի նկատմամբ, իր մօտ կը համախմբէ անոր հրատարակութիւնները, ինչպէս նաև անոր մահէն ետք՝ կը յաջողի որոշ ձևուազիներու ընդօրինակութիւնները ձեռք ձգել եւ զուրգուրանքով պահպաննէլ զանոնք։ Այդ բոլորը, Մկրեան Քահանայի զրադարանին հետ, սեփականութիւնը կը դառնան Կիլլիկիոյ Կաթողիկոսութեան, երբ այս վերջինս կը հաստատուի Անթիլիսակ մէջ, 1930 թ.-ին։

Մ. Թաղիադեանի կարդ մը անտիպ նիւթերն ալ Աչճեան Եպս. կը գտնէ Նոր Զուղայի արխիմեներուն մէջ, երբ 1974-1977 թթ.-ուն առաջ-նորդական պաշտօնով կը գտնուէք հօն։

Եթէ «Դիւանշի նիւթերուն կարեւորութիւնը անուրանալի իրուղութիւն է, նոյնքան կարեւոր է նշել այն հակայական աշխատանքը, զոր կատարած է Մեսրոպ Եպս. Աչճեան, գիտական մօտեցումով եւ հասկացողութեամբ։ Հատորին յառաջարանով՝ ան, հիմնուելով արխիմեյին անտիպ նիւթերու վրայ, Հարազատօրէն ստեղծած է միջավայրը Նոր Զուղայի եւ Հնդկաստանի հայկական գաղութներուն, ուրոնց մէջ զործած եւ ստեղծագործած է լուսաւորիչ Մ. Թաղիադեան, որ 1850-ական թուականներու վերջերուն զրաւած է Մ. Նալլանդ Կանի ուշադրութիւնն ու արժանացած անոր զնահատանքին։

«Դիւանշի կարեւորագոյն ու միաժամանակ ամէնէն ընդարձակ մասը կը կազմէ «Օրագրութիւննը» (էջ 1-169)։ «Հեղիկ Հղակեացը» (էջ 207-255) անտիպ թարգմանութիւն մըն է, որուն կը յաջորդեն «Թահադարան Թաղիադեանց» (էջ 257-302) երկարաշունչ բանաստեղծութիւնը, որ մնացած է կիսաւարտ, եւ «Բառարան Իմն Փոքրիկ եւ Համառօտքը» (էջ 303-328)։ «Հետաքրքրական է Մեսրոպ Թաղիադեանի գիմագիծը աւելի ամբողջական զարձնող՝ «Մոոցուած էջերը» (էջ 329-402), որուն մէջ կը մտնեն թաղիադեանի կարգ մը «Սպատառիկները» ու նամակները, ինչպէս նաև Թաղիադեանի եւ անոր անմիջական չըջուղատին հետ առնցուող «Վաւերագրերը»։ «Դիւանշի Դ. մասը կ'ընդգրկէ Մկրեան Քահանայի կիսաւարտ մնացած «Կենսադրութիւն Մեսրութայ Դաւթեան Թաղիադեանց» (էջ 403-492) աշխատասիրութիւնը։ (Այս վերջինը չփոխել նոյն Մկրեանի կողմէ Թաղիադեանցի կենսագրութեան նուիրուած, եւ լոյս ընծայուած (Թիֆլիս, 1886 թ. և 1893 թ.)։ Հրատարակութիւններուն հետ։)

Գեղեցիկ եւ օգտաչափ բարգրծում մըն է Մեսրոպ Եպս.ի կողմէ «Յաւելուած» բաժինով տրուած Մ. Թաղիադեանի հրատարակած ա-

սանձին զործերուն, ինչպէս եւ բանաստեղծութիւններուն, խմբագրած թերթերուն, ու անոր մասին զոյութիւն ունեցող աղքիւններուն եւ գրականութեան մատենագիտութիւնը, բառարանը, իւրաքանչիւր անտիպ զործի առանձին ծանօթազրութիւնները։ Իսկ հատորի վերջաւորութեան կցուած անձնանուններու, տեղանուններու եւ նկարներու ցանկերը՝ «Դիւաներին ոգտագործումը հետայցնելու կը ծառային։ Սակայն, Հոս Հարկ է կատարել մատանշուում մը։ Անձնանուններու ցանկերու պատրաստութեան ժամանակ, պատմական դէմքերու անունները կը արուին այնպէս՝ ինչպէս կը յիշատակուին անոնք, իսկ նորագոյն շրջանի անձներու պարագային՝ անոնք կը յիշատակուին մականուններով։

Մերուոց Եպո Աշճանի բծախնդիր ու գիտական աշխատանքով ու խմբագրութեամբ «Դիւանեի հրատարակութիւնը լոյսին կը բերէ Մ. Թաղիազեանի անտիպ զործերուն կարեւոր մէկ մասը, որուն որպէս հետեւանք մեծ հայրենասէրին զիմագիծը կը գառնայ աւելի պայծառ, իսկ զրական զործունէութեան տարրութիւնը աւելի չօշափելի։ «Դիւանեի հրատարակութիւնը, միաժամանակ՝ հայ մշակոյթի կեզրոններուն ու զործերներուն կ'ընէ անհրաժեշտ թերթրութիւնն ու յիշեցումը՝ թէ ժամանակը և կած է, ու նոյնիսկ անցած, որ զանազան վայրերու եւ կեզրոններու մէջ անխնամ ու անկազմակերպ թողթքուած արխիւները մէկանդամընդիշը ենթարկուին զիտական դասաւորումի, նախ զանոնք փրկելու համար փճանալու վտանգէն, եւ ապա՝ զանոնք զարձնելու համար հանրամատչելի, զիտական լայն շրջանակներու մէջ օգտագործելի զարձնելու մահոզութեամբ։

ԺԻՐԱՅՐ ԴԱՆԻԿԼԵԱՆ

ՀԱՅԿ ԽԱԶԱՏՐԵԱՆ, «ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱՑՈՅՑՆԵՐԻ ԵՒ ՏԱՐԵՑՈՅՑՆԵՐԻ ՄԱՍԵՆԱՎԻԹՈՒԹԻՒՆ (1513-1973)», Երեւան, Հրատ. Ալ. Միհասնիկեանի անուան Հանրապետական Գրադարանի, 1976, 318 էջ։

Վերջին տարիներուն մեծ թափ ստացած է մատենագիտական ցանկերու պատրաստութիւնն ու հրատարակութիւնը։ Այս գծով կարեւոր տեղ կը զրաւեն յատիպէս հայ պարբերական մամուլի համահաւաք ու մասնակի մատենագիտական աշխատութիւնները։ Այսօր, բազմաթիւ բանասէրներ եւ գիտաշխատողներ, մանաւանդ հայրենիքի մէջ, լծուած են այս աշխատանքին, քաջ կերպով զիտակացնելով մատենագիտական աշխատութիւններու ներկայացուցած անհրաժեշտութեան եւ

կարեւորութեան։Այս վերջիններէն է Հայկ Խաչատրեան, որ տարիներու համբերատար ու տքնածան աշխատանքով մեղի կը ներկայացընէ Հայկական օրացոյցներու և տարեցոյց-տարեզիրքերու մատենագիտութիւնը, սկիզբէն մինչեւ 1973թ.։

Վերեւ յիշուած բնոյթի հրատարակութիւններէն մին կը հանդիսանայ երկար ժամանակ հայ տպագրութեան առաջին դործը համարուող Յակոբ Մեղապարտի հրատարակած «Պարզատութար» (Վենետիկ, 1513)։Հայկ Խաչատրեան, իր մատենագիտութեան սկիզբը, տալէ ետք «օրացոյց»ի ձննողոցը, ապա՝ «Օրացոյց տերմինի հասկացութիւնը» հայերու մօտ, կուրուազծէ «Հայկական Տպագիր Օրացոյցի Պատմութիւնը», ուր հանդամանօրէն կանդրադառնայ «Պարզատութար»ին և անոր յաջորդող նմանօրինակ հրատարակութիւններուն, օգտագործելով բանասէրներուն հայթայթած բոլոր տեղեկութիւնները։

Հայկ Խաչատրեանի պրապտումներէն ի յայտ կու գայ որ «օրացոյց» հասկացողութեան մէջ ինկող հրատարակութիւնները հայերու մօտ ծանօթ են զանազան անուններով - պարզատութար, տոմար, տումար, տօնացոյց, եղանակ, գաղամիա, տարեցոյց, տարեզիրք (1), ընկեր Հայկական, յուշատեար, ալմանախ, կֆիմերտէ, կազանդացոյց, տօնամակ, եւն։Միաժամանակ, առաջին անդամ ըլլալով, Հայկ Խաչատրեանի կը պարբերականացնէ հայկական տպագիր օրացոյցի շուրջ 460-ամեայ պատմութիւնը, զայն բաժնելով երեք «փուլ»երու. Ա. փուլ՝ 1513-1800, Բ. փուլ՝ 1801-1915, Գ. փուլ՝ 1916-1973։Ապա անկու տայ իւրաքանչիւր շրջանի օրացոյցներուն առանձնայակութիւնները, անոնց պատրաստութեան ճամբով արձանագրուած զարգացումներն ու իրագործումները՝ հետաքրքրական մէջրերումներու օգտագործումով։

Բատ Հայկ Խաչատրեանի, 1513թ.էն մինչեւ 1973թ. լոյս տեսած են աւելի քան հազար օրացոյցներ և տարեցոյցներ, որոնցմէ ան կը ներկայացնէ իրեն ծանօթ 850-ը, որոնք կարելի եղած է տարիներու ընթացքին հաւաքել և մատենագրել, օգտագործելով Հայաստանի դրագարաններու հաւաքածոները, ինչպէս նաև պարբերական մամու-

1- «Ժարեղիրք» հասկացողութիւնը կը կարօտի յատակացումի, որում կ'արժէ անդրադամալ առանձինն։ Սակայն, իսու հարկ է նշել որ Հ. Խաչատրեանի մատենագիտութեան մէջ տեղ գրաւած բազմարի տարեզիրքեր (օրինակ՝ «Հայկագետ» Համբէկս, հայկ. վարժարաններու կողմէն իրատարակուած տարեզիրքեր՝ «Նուիրում», «Մինիաթ», «Նորիզոն», ևն., իմշպէն մասն զուտ գրական տարեզիրքեր), ոչ մէկ ագելս ունիմ օրացոյց հասկացողութեան հետ։

լի եւ այլ հրատարակութիւններու մէջ լոյս տեսած յայտարարութիւններն ու յիշատակութիւնները:

Զարմանալիօրէն, Հայկ Խաչատրեան փորձ չէ կատարած օդուելու Վենետիկի, Վիեննայի, Երուսաղէմի, Բարիզի, Պէյրութի, Նոր Ջուզայի եւ սփիւռքահայ այլ կեդրոններու գրադարաններէն, մանաւանդ որ ինք անձնատէս ալ կ'ընդունի թէ նման պարագայի մը «այս մատենագիտութիւնն աւելի կը շահէր»: Իսկ մենք կ'ունենայիք շատ աւելի ամբողջական, նուազ թերիներով լցուն մատենագիտութիւններ:

Հայկ Խաչատրեանի մատենագիտութեան մէջ չնշուած անուններէն որպէս օրինակ կարելի է յիշատակել՝

ՕՐԱՑՈՅՑ Ամի Տեառն 1823, Հայոց Թուականիս 1272 և Փոքր Թուույոյ 208: Աշխատասարեալ Պարոն Մարտիրոսի Մկրտչեան: Կալեկաթա, տպագրեալ յօհանասիհուսեանց Տպարանի, ի 1 Յունիարի, յամի Տեառն 1823, 61 էջ:

«ՀՈՍՀՈՍԽ»ի ՏԱՐԵՑՈՅՑ: Խմբակիր՝ Փայլակ Գօլանձեան: Կ. Պոլիս, տպ. Բարուղեան, 1914: 134 էջ:

Կիլիկիի ՍԱԼԵԱՄԵՐԻՒԹԻ: Ա. տարի, 1918: Նիւ Եորք, տպ. Հայկ, 1918: 224 էջ:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ: Տարեգիրք 1941 տարուոյ: Հեղինակ՝ Վահան Զարգարեան: Գահէրէ, 1940: 114 էջ: Նոյնին՝ ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ: Տարեգիրք 1942 տարուոյ: Նոր Շարք, Բ. տարի: Գահէրէ, 1941: 94 էջ:

ՕՐԱՑՈՅՑ-ՆՈԹԱԳՐԻՒԹԵԱՆ ՏԵՏՐ: Հրատ. Համազգայինի «Նըշան Փալանձեանց Շեմարանի: 1970-71 տարեցընանքն սկսեալ: Պէյրութի, տպ. Համազգային, 1970 թ. էն սկսեալ: [386] էջ:

Կ. Պոլսոյ Ռւսուցչական Հիմնարկը 1966 թ. էն իվեր լոյս կ'ընծայէ սեղանի օրացոյցներ:

Տակաւին, բազմաթիւ յիշատակուած սեղանի կամ գրապանի օրացոյցներ ունեցած են նաև նյիանուն պատի օրացոյցներ. ԿԱՆԹԵՂ (տես՝ թիւ 669), ՆԱՅԻԻՐԻ (թիւ 642), ԲԱՖՖԻ (թիւ 560):

Չնշուած անուններուն կողքին, մատենագիտութեան մէջ մտած բազմաթիւ տարեգիրք-տարեցոյցներու պարագային արձանագրուած են հիմնական, կարեւոր սխալներ, թերիներ: Բաւականանք մի քանի ցցուն օրինակներով.

Ընդհանուր թուահամարի 448-ով և 449-ով տրուած տարեցոյցներուն միջնեւ ակներեւ շփոթ կայ: Նոյն տարեցոյցն է որ տրուած է երկու անդամ, տարրեր մանրամասնութիւններով: Ճիշդը պիտի ըլլայ:

ԽԵԼՈԹ ԴԱԼԻԹԻՒ ՏԱՐԵՑՈՅՑ: ԿԱՄ ՊՈԶՈՎ ԱՍԴԻԿԻ: Մարութիւ, տպ. Ալիս, 1928: 30 էջ:

Ընդհանուր թուահամարի 359-ով յիշատակուած Արմենակ ՄԵԼՔ-

եանի «Արշալոյա» տարեգիրքին, և 368-ով տրուած Մելիք Շահի «Աւտարիա» տարեցոյցին միջև ալ կան հիմնական շփոթներ : Բայ Հ. Խաչատրեանի, առաջինը լոյս տեսած է 1919-1921 թթ.-ուն, այսինքն՝ երեք հատոր, իսկ երկրորդը՝ 1920-1921 թթ.-ուն, այսինքն երկու տարի : Մինչդեռ, Արմենակ Մելիքեանը (ծածկանուած՝ Մելիք-Շահ) լոյս ընծայած է ընդամենը երեք տարեգիրք, տարրեր անուններով, սակայն մէկը միւսին շարունակութիւնը նկատած է : Այդ երեք հատորներուն շարքը եղած է հետեւեալը .

ԱԻԵՏԻՒ : Տարեգիրք : Խմբատիպ : Հրատարակիւ-խմբագիր՝ Արմենակ Մելիքեան եւ Համազասպ Պատկեան : Մանշուլի (Մանչուրիա), 1919 :

ԱԻԵՏԻՒ : Ամերիկահայ երգիծարանական տարեցոյց : Պատրաստեց՝ Մելիք-Շահ [Արմենակ Մելիքեան] : Բ. տարի, 1921 : Ֆրէզ-նօ, [1920] : 121 էջ + 7 չթուագրուած էջ :

ԱՐԾԱԼՈՅՑՈՒ : Պատկերազարդ տարեգիրք : Գ. տարի, 1922 : Պատրաստեց՝ Արմենակ Մելիքեան : Ֆրէզնօ, տպ. «Ասպարէզ» [1921] : 160 էջ :

Վերոյիշեալ թերիներէն անկախ, բազմաթիւ են էջաթիւի, հրատարակիչներու եւ խմբագիրներու, տպագրութեան թուականներու հետ առընչուող շփոթներն ու սիամլները : Օրինակ՝ զրախօսուուող հատորի 333, 504 եւ 771 Համարակալումներով ներկայացուած անունները անհըրաժեշտ է սրբագրել հետեւեալ ուղղումներով .

Թիւ 333 – ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴԻՆ ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ՏԱՐԵՑՈՅՑԻ : Ա. տարի, 1916 : Հեղինակ՝ Յարութիւն Գ. Փափազեան (Արի-Արանց) : էջաթիւ՝ մԴ + 208 էջ :

Թիւ 503 – ՎիթՈՇ-ԱՐԱՐԱՏ Պուլկարահայ տարեգիրքը ունեցած է հրատ. յանձնախումբ մը, որուն խմբագրական մարմնը բազկացած է՝ Տ. Մարտիրոսեանէ, Յար. Պօղոսեանէ եւ Հրանդ Հրահանէ :

Թիւ 771 – ԴՐԱԶԱՄՐԿ : Յիշատակուած հատորներուն խմբագիր՝ Տիրայր Վրդ. Փանոսեան :

Կատարուած յաւելումներուն ու սրբագրութիւններուն ցանկը կարելի էր աւելի երկարել : Հայկ Խաչատրեան ինքալ կ'ընդունի առկայութիւնը թերիներու, երբ կը յայտնէ : «Հաճելի կը լինէր, իհարկէ, որ ժամանագիտութիւնը լինէր ամրողական ու անթերի : Օրացոյցների Համար դա անկարելի է . . .» (էջ 74) : Կարելի չէ Համաձայն չպահպանի կատարուած հաստատումին : Սակայն, միշտ կարելի է շատ մը թերինէ ու բացայայտ սիամներէ խուսափիլ, քիչ մը աւելի բծախնդրութիւն ցուցաբերելով, եւ առաւելագոյն չափով օգտագործելով գոյութիւն ունեցող կարելութիւնները :

ԲԱԳԻՐԱԾ ՈՒԼՈՒԲՈՒԲԵԱՆ, «ՈՍԿԵ ՇՈՒԱՅ», «Սովետական Գրադ» հրատարակչութիւն, Երևան, 1979, 376 էջ:

Թատերագիր, բանաստեղծ ու վիպագիր, Բագրատ Ուլուբար-ևան աւելի քան տասնամեսակէ մը ի վեր նույիրուած է նաև պատմա-դրութեան: Հայադիտական ու դրական մամուլի էջերուն մէջ հրա-տարակած պատմա-րանասուբրական իր բազմաթիւ յօդուածներէն անկախ, 1975 թ.ին, Հայկական ՍՍՀ Գլ. Հրատարակչութեան կողմէ առանձին հատորով հրատարակ կը դրուի նաև անոր «Խաչենի իշխանութիւնը 10-16-րդ Դարերում» (454 էջ) ընդարձակ մենագրու-թիւնը, որ Պատմական Հայաստանի Արցախի աշխարհի հիմնական մէկ մասին նույիրուած, իր տեսակին մէջ առաջին՝ աշխարհա-պատմագի-տական ամբողջական ուսումնասուբրութիւնն է: «Խաչենի իշխանու-թիւնը», որ օրկանական շարունակութիւնը ըլլալ կը թուի նոյն հեղի-նակին «Արցախի Պատմութիւնը Հնագոյն ժամանակներից Մինչև 10-րդ Դարը» անտիպ մենագրութեան, վերջին տասնամեսակի սովե-տահայ պատմագրութեան ակնյայտ նուաճումներէն մէկը կարելի է նկատել:

«Ոսկէ Շղթայ» խորագրին տակ հրատարակուած պատմագի-տական այս հատորը, տասնմէկ տոանձին զլուխներով կու տայ հայ-ուսական յարաբերութիւնները՝ սկսած հայ և ուս ժողովութիւննե-րու առաջին հանդիպումներէն (5-րդ, 7-րդ և 10-րդ դարեր) մինչև 1828 թ.ի թուրքմենչայի դաշնագիրը, կնքուած՝ Խորաստանի և Իրանի միջև :

Եթէ ճիշդ է որ հեղինակը պատմական բնդարձակ ժամանակա-ցրջանի մը վրայ բացած է իր լուսարձակը, ճիշդ է նաև որ ան օդ-ապագործուած ու ապահով ճանապարհները չէ որդեգրած իր ստանձ-նած պատասխանատու առաքելութիւնը իր լրումին հացնելու հա-մար :

Բագրատ Ուլուբարեան յանդուզն նախաձեռնութեամբ կը սկսի իր պրագտումներուն, 5-10-րդ դարերու հայ ժամանագիրներուն մօտ զանելու համար վաւերական վկայութիւնները հայ և ուս ժողո-վուրդներու առաջին հանդիպումներուն: Նախաձեռնութիւն մը, որ իր աւարտին կը հասնի յաջողութեամբ՝ «Խոսմոսոքներից Մինչև Խուզիկը» (էջ 3-24) խորագրեալ զլուխին մէջ:

Ապա՞ հեղինակը ամբողջական քննութեան տակ կ'առնէ «Ալա-ւոնական կիւնի ու Հայկական կուտափ Մասին Պատմող Աւանդութիւն-ները» (էջ 25-64), որ ան վերաբեւորումի կ'ենթարկէ Զենոր Գլակ

Ասորին եւ Յովհան Մամիկոնեան Եպօքի անուններով մեղի հասած «Պատմութիւն Տարօնայ» աշխատառութեան տեղեկութիւնները՝ առընչ շուած՝ խնդրոյ առարկայ հարցին հետ:

«Ազթամարից Բողովիւրովա» (էջ 65-83) գլուխով, Ուլուրաբեան, մեկնելով ճարտարապետական կառոյցներու նմանութիւններէն, ինչպէս նաև օդապարութելով աւանդութիւնները, «վարպետ ճարտարապետի նշանը», մատենագրութեան մէջ գտնուող փաստերն ու պատմական տուեանները, կը հասնի այն եղբակացութեան, որ 12-րդ դարի կէսին Ազթամարի միջնորդութեամբ Վաղիմիր-Սուլդալեան երկիր թափանցած արեւելեան ճարտարապետական ճեւերը ստեղծագործական հրաշագործ դեր են ունեցել ոուսական բարեկեր հողի վրայ: Ստեղծագործական այս միջավայրում, հարաւից եկած եւ սեփական աւանդոյթների խաշածնւմամբ ոուս շինարարները սովորեցին քարը խօսեցնելու կախարդական արուեստը եւ, նախ, Վաղիմիր քաղաքի Ռւսպենոսկու եկեղեցում ու Բողովիւրովայի շինութիւններում, ապա Դիմիտրեւեան ու Գէորգիեւեան տաճարներում հասան քարաքանդակ յարդարանքի այնպիսի կատարելութեան, որն անհասանելի բարձունք է մնում ոուսական ճարտարարուեստի ամբողջ պատմութեան մէջ» (էջ 83):

«Ուսկէ Շղթայ» հատորին ամենէն հետաքրքրական հատուածներէն մէջէ կարելի է նկատել «Մեծափառ Եկեղեցին Բոռւզաց» (էջ 84-145) գլուխը, ուր հեղինակը հանդամանօրէն կը ներկայացնէ քրիստոնէական եկեղեցույց ճամբով ստեղծուած հայ եւ ոուս ժողովուրդներու յարաբերութիւնը: Ուլուրաբեան մանրամանօրէն կը խօսի Կովկասէն դէպի հիւսիս հայ քրիստոնեայ քարոզիչներու տարած աշխատանքին, ինչպէս նաև ոուսական եկեղեցիին մէջ Գրիգոր Լուսաւորիչի վայելած յատուկ ուշագրութեան մասին: «Յիրաւի է, օրինակ», կը գրէ հեղինակը, «որ հնուց ի վեր ոուսաց ուղղափառ եկեղեցին ամէն տարի Սեպտեմբերի 30-ին նշել է «Մեծ Հայքի տուածին եղիսկոսոս սուրբ մարտիրոս Գրիգորի» յիշատակը» (էջ 128):

Ցաջորդ երեք գլուխները՝ «Պարտքը Հասուցմամբ է Գեղեցիկ» (էջ 146-150), «Կու Տաս՝ Քստամպօլ Տուր ինձ» (էջ 151-165) եւ «Մի Առեղծուածի Հետքերով» (էջ 166-177), յաջորդարար կը խօսին 16-րդ դարուն՝ իւան Ահեղի բանակներուն մէջ ծառայող հայ զինուորներուն, Սուլթան Մուհամմետ Ֆաթիհին՝ կ. Պոլիսը դրաւող բանակին մէջ գործող բոնի թրքացած ոուս Նեստոր Իսկենդերի (Ալեքսանդր) «պատմութեան» մէջ յիշատակուող հայերուն (որոնք կը դանուէին կ. Պոլիսը պաշտպանող բիւզանդական բանակներուն մէջ), եւ Գրի-

դոր կաթողիկոս Հաստան Զալալեանի քրիստոնէութիւնը ուրացած ըլ-լալու առեղծուածին մասին :

«Ոսկէ Շղթայշի Երեք գլուխները՝ «Խորայէլ Օրին և Հայոց Վերջնական Դիմագարձը Դէպի Ծուսաստան» (Էջ 178-205), «Յովսէփի կմին. Հայոց Ազատագրութեան Մէծ Նուիրեալը» (Էջ 206-255), եւ «Յոյսերի Փթթումը» (Էջ 282-336), եթէ իրենց բովանդակութեամբ նոր խօսք չեն հայ պատմագրութեան մէջ, սակայն եւ այնպէս հարուստ են որու լրացումներով եւ ճշգումներով, եւ անխուսափելի մասը կը կազմեն «Ոսկէ Շղթայշի հանգրաւանային զարդացումին» :

«Հայ Փողովրդի «Առանձնայատուկ Ողին»» (Էջ 256-281) կը խօսի հայ եւ ուսւ առեւտրական յարաբերութիւններու մասին, ինչ-պէս նաև կը պարզաբանէ այն իրողութիւնը, «որ Ծուսաստանում առեւտուր անող հայ խօջաներն ու նրանց գործակալները միայն հասարակ վաճառականներ չէին, այլ նաև իրենց ժողովրդի ազատագրութեամբ ու բարօրութեամբ մտահոգուած մարդիկ, որոնք երբեք էլ առիթը բաց չէին Թողնում ուսւ բարեկամներին ու պետութեան մեծաւորներին ներկայացնելու պարուիկ ու թուրք բռնապետների ճի-րաններում հեծող հայ ժողովրդի վիճակը» (Էջ 269) :

Աշխատասիրութեան վերջաւորութեան «Յաւելուած»ը (Էջ 337-375), փաստօրէն առանձին փոքր ուսումնասիրութիւններու շարք մըն է, որ նուիրուած է հատորի բովանդակութեան հետ ազերսուած զանազան հարցերու յաւելեալ լուսարանութեան ու պարզաբանումին :

Բ. Ուլուրաբեան ամրող հատորը աշխատասիրած է մատենագրական ու վաւերազրական հարուստ փաստերով, խղճամիտ պատմարանի անաշառութեամբ, ու ճշմարտութիւնը լոյս աշխարհ բերելու անդիջող տրամադրութեամբ :

«Ոսկէ Շղթայշի գլխաւոր առաքինութիւններէն մէկն է նաև անոր լեզուն, որ կը յաջողի անմիջական մթնոլորտ մը ստեղծել ընթերցողին մօտ :

Բ. Ուլուրաբեանի իսկ բառերով՝ «... ճշմարտութիւնն ասելը, ճշմարտութեան որդեգրուած լինելը արդէն ինքնին տաղանդի նշան է, իսկ ճշմարտութիւնը բարձրաբրուեստ ձեւի մէջ ասելը՝ տաղանդի իրական ապացոյց» (Էջ 53) :

Անվարան կարելի է ըսել որ «Ոսկէ Շղթայշ» «տաղանդի իրական ապացոյց» է :

Վ.Ա. ՊԱՐՍԱՄՄԵԱՆՆ, «ԲՈՒԽԱՍՏԱՆԸ ԵԽ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԲԱԼԱՏԾԻ», «Հայաստան կրտսերկչութիւն», Երևան, 1978, 184 էջ :

Նոր ժամանակներու պատմագրութեան ամենէն ծանօթ անուններէն մէկն է Փրոֆ. Վարդան Պարսամմեան, որուն զիտական հետաքրքրութեան զլխաւոր առանցքը կը կազմէ 18-19-րդ դարեր ընդգրրկող ժամանակաշրջանը : Հայ ժողովուրդի պատմութեան տուեալ ժամանակաշրջանին նուիրուած էն անոր՝ «Յարիգմի Գաղութային Քաղաքականութիւնը Հայաստանում» (Երևան, 1940), «Հայ Ազատազրական Շարժումների Պատմութիւնից» (Երևան, 1958), «Դեկարրիստները Հայաստանում» (Երևան, 1959), «Անահայերի Մասնակցութիւնը Դաւիթթեսէկի Ազատամրութեանը» (Երևան, 1962), և «Հայ ժողովորդի Պատմութիւն, 1801-1917 թթ.» (Երևան, 1967) մենագրութիւնները : Վերջինը՝ երրորդ հատորն է Հայ ժողովուրդի պատմութեան նուիրուած չորսհատորեակին :

«Բուռսաստանը և Հայ ժողովորդի Պատմական Բախտը» մենագրութիւնը՝ փաստական հարուստ նիւթերու վրայ կ'ուրուաղձէ Հայուսական պատմական կապերը 18-րդ դարու սկիզբէն մինչև 20-րդ դար, և այդ ժամանակաշրջանին մէջ Հայ ազատազրական շարժումներուն անցած հանգրուանները, անոնց հիմնական զրուաղներուն, պատմական նշանաւոր գէպերովն ու զէմքերուն հետ :

Քաղաքական գէպերու ու զէմքերու ուրուաղձումին կողքին, մենագրութեան մէջ յատուկ ուշագրութեան կ'արժանանան նաեւ զազութիւններու անտեսական ու հասարակական գործունէութիւնները, ու անոնց բերած նպաստը Հայ ժողովուրդի պատմազրական պայքարի հողովոյթին . «18-րդ դարի երկրորդ կէսին Գետերուրդի Հայ զազութը զարձել էր Հայուսական քաղաքական յարարերութիւնների հանդուցակէտ : Լազարեանները զանուում էին այդ յարարերութիւնների կեղրուում, կարելի է ասել՝ զեկի ժամանական կայրի կարգական հայրին ու Հայաստանին վերաբերող զրեթէ ոչ մի հարց արգունիք չէր մտնում ու ընթացք չէր ստանում» (Էջ 52), կը զրէ Փրոֆ. Պարսամման :

Փրոֆ. Պարսամմանին ներկայ աշխատամիտութեան առանձնայատկութիւններէն մէկն ալ պէտք է նկատել՝ Հայ ազատազրական պայքարի պատմութեան զուգըթաց զարդացող ու ձեւաւորուող քաղաքական մտածողութիւններուն ու արևելումներուն ներկայացումը :

Հասորին մէջ Հաստարակուած վաւերազիրներու և այլ նկարներու շարքին մէջ Հետաքրքրական նորութիւն է հեղինակին կողմէ յայտնաբերուած նորայէլ Օրիի նկարը (դորձ՝ Ա. Մաշինեանի) :

«Բուռսաստանը և Հայ ժողովորդի Պատմական Բախտը» հեղինակին կողմէն նոր պատմազրութեան համար օդատաշտ ներզրում է :